

IMRE MADÁCH

ՄԱՐԳՈՒՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆԸ

(Շար. տե՛ս «Բազմավեպ», 1969, ք. 8-10, էջ 230)

ՏԵՍԻԼ Է.

Կոստանդնուպոլսոյ մէջ: Հրապարակ մը՝ ուր քանի մը քաղաքացիներ կը դեգերին: Մէջտեղը Պատրիարքին պալատը, աջ կողմը կուսաններու վանք մը, ձախ կողմը սուրակ: Աղամ, իբր Տանկրեդ, ուժեղ, չափահաս մարդ, ուրիշ ասպետներով Ասիայէն կը դառնայ Խաչակիրներու գլուխ անցած, կու գան ծածանող դրօշներով եւ քմբուկի ձայնով. Արուսեակ՝ Տանկրեդի ասպարակիրն է: Երեկոյ, ապա գիշեր:

ԱՌԱՋԻՆ ՔԱՂԱՔԱՑԻ

Ահա՛, դարձեալ գունդ մը կու գայ բարբարոս.
Փախչի՛նք, փակե՛նք դուռ ու դրանդի, ու չըլլայ
Որ փափաքին գալ կողոպտել մեզ նորէն:

ԵՐԿՐՈՐԳ ԲԱՂԱՔԱՑԻ

Կին ու աղջիկ պահէ՛նք, ջուրն ա՛յն վայրագ
Լաւ կը ճանչնայ պարասներու հաճոյքներն:

ԱՌԱՋԻՆ ՔԱՂԱՔԱՑԻ

Իսկ մեր կիներն ալ՝ իրաւունքն յաղթողին:

ԱԳԱՄ

Կեցէ՛ք. ինչո՞ւ մեր առջեւէն կը փախչիք:
Այս սուրբ նշանն արդեօք մեր վրայ է՞ք տեսներ,
Որ կը զուգէ նոյն վախճանին զբոլ Եզրայր:
Մեր հաւատքին լոյսը տարինք Ասիոյ:

Կրօնքը սիրոյ, որպէսզի զլան շնորհներն իր
 վայրենացած միլիոններ, որոնց մէջ
 Սուրբ խանձարուքն մեր հաւատքին կ'օրօրուէր :
 Արդեօք ձեր մէջ չըրնակի՞ սլտի սէր :

ԱՌԱՋԻՆ ՔԱՂԱՔԱՅԻ

Նըման խօսքեր շատ անգամներ լըսեցինք,
 Այլա տեսանք մեր տուներու հրկիզում : (Կը ցրուին) :

ԱԳԱՄ

(Իր ասպետներուն)

Տեսէ՛ք, ահա՛ այս է պըտուղն անէծքին,
 Երբ բազմութիւն մ'անօրէններ, չար մտքով,
 Անկոչօրէն, իրբ առաջնորդ կը կանդնին՝
 Զեռքերնուն մէջ ծածանելով դրօշը սուրբ,
 Բայց վատօրէն շոյելով կիրքն ամբոխին : —
 Ո՛վ իմ ասպետ բարեկամներ, սուրերնուս
 Մինչեւ ըլլայ պատիւը միշտ անարատ,
 Փառքն Աստուծոյ, թիկունք կընոջ, արութիւն,
 Մենք ենք կոչուած սանձաճարել զեւն այս պիղծ,
 Առաջնորդել՝ հակառակ իր ցանկութեան,
 Որ միշտ վըսեմ, ազնիւ դործէ անդադար :

ԱՐՈՒՍԵԱԿ

Լաւ կը խօսիս, Տանկրեպ, բայց երբ ժողովուրդն
 Ա՛լ քեզ չուզէ իրբ առաջնորդ ընդունի՞լ :

ԱԳԱՄ

Յաղթութիւնն ալ հոն է՝ ուր որ ողի կայ :
 Զինքը կ'ընկճեմ :

ԱՐՈՒՍԵԱԿ

Բայց անոր քով պիտ' իջնե՞ս,
 Թէ տեսնես՝ որ ինքն ալ ունի այդ ողին :

ԱԳԱՄ

Ինչո՞ւ իջնել : Աւելի վեհ պիտ' ըլլայ՝
 Եթէ դանի մինչեւ ինձի բարձրացնեմ :
 Անօղական՝ զժուար տեղէն պայքարին

Հրաժարելնիս ճիշտ նոյնքան է փոքրողի,
 Որքան նեղմիտ՝ մեղի ընկեր չընդունիլ,
 Նախանձելով անոր վարձքի բաժնին վրայ:

ԱՐՈՒՍԵԱԿ

Մեծ դադափարն, ահա՛, ի՛նչպէս ծնկեցաւ,
 Որուն համար մարտիրոսներ կհանք տըւին
 Կրկէսին մէջ. սա՞ է ուրեմն անհատին
 Ազատապրումն. եղբայրութի՛ւն արտառոց:

ԱԴԱՄ

Զիս մի՛ ծաղրեր: Մի՛ կարծեր վեհ՝ դադափարն
 Ես չըմբռնեմ: Կեանքիս իղձն է անիկա:
 Կրնայ, եւ թող զործէ՛ ով սուրբ կայծն ունի.
 Ով որ մեղի բարձրանալու կը ճղնի՛
 Սուրի դարկով մը մեր կարգին կը դասենք:
 Գանձերը, բայց, պէտք է պահել մեր կարգին
 Դէմ տակաւին խառնակութեան զեռացող:
 Երնէ՛ղ թէ՛ դար, ժամը հասնէր, երանի՛,
 Թումբը քանդուէր, եւ մտքըւէր ամէն բան,
 Փրկութիւննիս այն ատեն պիտ՛ աւարտի:
 Կասկածէի պիտ՛ այլ օրուան դալուստին,
 Եթէ չըլլար շարժում տըւողն այս զործին
 Վսեմական՝ նոյն ինքը մեր Տէ՛ր Աստուած:
 Թէ մեղ ի՛նչպէս ընդունեցան, տեսաք արդ,
 Որը ու անտէր ժըխորին մէջ քաղաքին:
 Ահա՛, միայն պուրակն այն մեղ կը մընայ՝
 Վըրան դարնել, ինչպէս վարժած ենք արդէն
 Երկիրներուն մէջ՝ հեթանոս, մինչեւ որ
 Ժամանակներն լաւագոյնի չփոխուին:
 Օ՛ն, քաղցէ՛ք, ձեզի պիտի հետեւիմ.
 Ամէն ասպետ հաշիւ պէտք է ինծի տայ
 Մարդոց համար իր խընամքին յանձնըւած:

(Խաչակիրները վրան կը սկսին զարնել):

ԱՐՈՒՍԵԱԿ

Ափսո՛ս, չըբեղ դադափարնե՛րըդ կրկին
 Հռչակաւոր խնձոր մը քեզ կ'ընծայեն,
 Որ կարմիր է դուրսէն, ներսէն լուկ փոշի:

ԱԴԱՄ

Զե՞ս հաւատար աղնըական մէկ բանի:

ԱՐՈՒՍԵԱԿ

Եւ իմ հաւատքս ի՞նչ կ'օգնէ քեզ, քանի որ
 Աւրուստիայ իսկ քեզի հաւատք էրնձայեր :
 Ասպետական այս կարգը զոր կանոնեցիր,
 Փարոս մը զերդ ալիքներու մէջ ծովուն,
 Պիտի մարի, ու դառնալով կիսակեր՝
 Պիտի ըլլայ ուղեւորին անվահեր
 Շատ աւելի վըտանդաւոր քան անի՝
 Որ ճառագայթ ամենեւին չէ սիրած :
 Ամէն բան որ կ'սպրի՝ օրհնէք սիւնելով,
 Ժամանակով պիտի մեռնի ու հոգին
 Պիտի թողու. պիտի մընայ լոկ զիտի,
 Իրբեւ սատակ մը դարչելիլ, որ իր շուրջ
 Կ'արտաշնչէ խեղցուցիչ ժահ մահարեր
 Նոր աշխարհին մէջ՝ որ կ'աճի իր չորս դէն :
 Փառքերը, տե՛ս, ժամանակին վաղեմի՝
 Մինչեւ այսօր մեզի ա'յսպէս կը մնան :

Ա.Դ.ԱՄ

Մինչեւ որ մեր կարգը փլչի, կը կարծեմ,
 Ուսումը սուրբ ամբոխին մէջ կը մտնէ,
 Եւ այն ատեն ո՛չ մէկ վըտանդ կը մընայ :

ԱՐՈՒՍԵԱԿ

Ուսումը սուրբ : Ա՛խ, ձեր փորձանքն ա՛ն է ճիշտ .
 Որովհետեւ թէ զիպուածով հանդիպիք՝
 Ջանի այնքան կը դարձրնէք, կը սրբէք,
 Կ'անդամատէք, ու կը տաշէք, մինչեւ որ
 Խելագարիք եւ կամ կապանք դառնայ ձեզ :
 Միտքը ճշգրիտ դադարներն չի տանիր,
 Սակայն քուք ճիշտ անդադար դայն կը փնտռէք .
 Հըպարտ մարդիկ, ձեզի անէ՛ծք մ'է ասի :
 Այս սուրբ տե՛ս, մտղի մը չափ աւելի
 Երկար կամ կարճ կրնայ ըլլալ, եւ սակայն՝
 Էութեան մէջ բան մը բընաւ չի փոխուիր .
 Ա՛յսպէս կրնաս շարունակել յաւիտեան .
 Ո՞ւր է ճշգրիտ կէտը, սահման որ զընէ :
 Ըզպայարանքդ անմիջապէս կը դանէ՝
 Թէ մեծ չափով փոփոխութիւն կատարուի : —
 Ձուր տեղը բայց ի՞նչ չարչարուիմ, կը յոգնիմ
 Շատ խօսելէ, քիչ մը շուրջը ալ նայէ :

(Քանի մը քաղաքացիներ նորէն մէջտեղ կ'ելլեն) :

ԱԴԱՄ

Բարեկամներ՛ր, մարդիկ ըստ յոզնած են,
Մայրաքաղաքին մէջ քրիստոնեայ, կը յուսամ,
Աւելորդ սեղ պիտ' ապաստան չըլնդրեն:

ԵՐՐՈՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻ

Հարցական է, աւելի գէշ չե՞ս արդեօք
Մոլութեանդ մէջ հեթանոսէն վայրենի:

ՁՈՐՐՈՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻ

«Համուզիոն, համոյուզիոն»^{*} արդեօք դուն
Կը դաւանիս:

ԱԴԱՄ

Ձեմ հասկընար, ի՞նչ կ'ըսէք:

ԱՐՈՒՍԵԱԿ

Ուշադրութի՛ւն, շարտայայտուի՛ս դուն հիմա:

ՁՈՐՐՈՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻ

Կը տատամսի, այլադաւան է ինքն ալ:

ՇԱՏԵՐ

Հեոս՛ւ, հեոս՛ւ, մեր տուներուն մէջ փակուի՛նք:
Նըզովք անոնց՝ որ զիրենք տուն կ'ընդունին:

(Պատրիարքը արքունի պատուով եւ շքախումբով կու գայ իր պալատէն, կրօնաւորներու խումբ մը կը հետեւի իրեն՝ շրջալուսած հերետիկոսներու ընկերամալով, անոնց հետեւն զինուորներ եւ ամբոյրը):

ԱԴԱՄ

Կը դարմանամ: — Բայց ի՞նչ իշխան, ըսէ՛ ինձ,
Կը մօտենայ, ա՛յնքան զրդուի՛չ ու գոռոզ:

ԱՐՈՒՍԵԱԿ

Առաքելոց յաջորդն է ան, Պատրիարք:

* Հոմուզիոն կը նշանակէ համագոյակից, նոյնագոյ. մինչ Հոմոյուզիոն պարզապէս նմանագոյակից կը նշանակէ:

ԱԴԱՄ

Իսկ հետևող շղթայակիրը այդ մարդո՞ց,
Բոկոտն, ալտոս ու չարամիտ այդ վոհմակ,
Խոնարհութեան քօղովը կեղծ ծածկըւած :

ԱՐՈՒՍԵԱԿ

Միանձներու դունդը քրիստոնեայ-չընական :

ԱԴԱՄ

Չէի տեսած լեռներու մէջ վաղեմի :

ԱՐՈՒՍԵԱԿ

Դեռ կը տեսնես : Բորտութիւնը, զիտե՞ս,
Դանդաղօրէն կը տարածուի : Բայց զըս'իշ,
Չընախատես ուրիշներու աններող
Այս գերազանց առաքինի ժողովուրդն :

ԱԴԱՄ

Ո՛հ, ի՞նչ կընայ առաքինի յատկութիւնն
Ըլլալ խոժոռ այս մարդերու սերունդին :

ԱՐՈՒՍԵԱԿ

Այն՝ զոր խաչին վրայ վարդապետ սկըսոււ,
Չարչարանքն ու ամէն բանէ՛ հրաժարում :

ԱԴԱՄ

Ան համօրէն աշխարհն անով է վերկած,
Բայց այս վատեր կը հայհոյեն Աստուծոյ,
Պարզեաներն իբր պատամբներ մերժելով :
Յիմար է ան՝ որ այնպիսի ղէնք կ'առնէ
Մժեղին ղէմ, որ քաջութիւն իսկական
Է կիրարկել արջերու ղէմ ամեհի :

ԱՐՈՒՍԵԱԿ

Բայց թէ իրենք մըժեղը արջ կը տեսնե՞ն :
Չունի՞ն արդեօք իրաւունք, եւ ըզգալով
Իրենք զիրենք հերոս, զրկել զըժողբի
Կրակը զամէնք՝ որ վայելքներ կ'ըմբռնինն :

Ա.Դ.ԱՄ

Թո՛ղմասի պէս կը տեսնեմ, չեմ հաւատար :
Բայց ցընորքն այս՝ կ'ուզեմ ճանչնալ դէժ առ դէժ :

(Պատրիարքին ընդառաջ երթալով)

Հա՛յր, մենք ենք սուրբ զերեզմանի ասպետներ,
Մեր ճամբուն մէջ տաժանելի՛ չանդէլու
Քաղցեցիներդ ընդունիլ մեզ չեն ուզեր :
Դուն որ ունիս իշխանութիւն՝ օգնէ՛ մեզ :

ՊԱՏՐԻԱՐԻ

Հիմա չունիմ ըզրազելու ժամանակ
Ձնչին բանով՝ փառքն Աստուծոյ, որդեա՛կ իմ,
Զիս կը կանչէ եւ փրկութիւնն իմ հօտիս :
Պէտք է դատեմ մոլորեալներն, որոնք զերդ
Որո՞մ կ'աճին, սփռելով թոյն ամէն տեղ .
Հըրով-սըրով թէ եւ զիրենք կը ջնջենք,
Մեր վրայ զեհեհն ոյժերով նոր կը զրկէ : —
Բայց եթէ դուք ասպետներն էք սուրբ խաչին,
Ինչո՞ւ հեռուն սարակիւնոս կը փնտռէք .
Հո՛ս է ոտին ամեհազոյն : Ուրեմն, օ՛ն,
Անճիտեցէ՛ք զիրենք՝ իրենց որջին մէջ,
Մի՛ խընայէք կընծջ, ծերին, մանուկին :

Ա.Դ.ԱՄ

Ձեռ փափաքիր անմեղներն ալ, անչուտ, Հա՛յր :

ՊԱՏՐԻԱՐԻ

Փոքրիկ օձն ալ անմեղ է, կամ երբ ինկած
Ըլլայ ակոսն թունաւոր, բայց կը խնայե՞ս :

Ա.Դ.ԱՄ

Մեղքն ահաւոր ըլլալու է իսկապէս,
Որ սուրբ սիրոյ եկեղեցին է զրգոած՝
Մեծ բարկութեան մը այսպիսի :

ՊԱՏՐԻԱՐԻ

Տե՛ս, Որդեակ,
Սիրողն այն չէ՝ մարմինը որ կը զըզուէ .
Այլ՝ որ հոգին կ'առաջնորդէ, մինչեւ իսկ
Սուրբ բերնով, կրակի վրայէն, թէ հարկ է,

Ըսողին, թէ «Նաղաղութիւն չեմ բերեր,
Այլ սրտերազմ երկրիս վրայ»: Այս մոլորներն
Ուսման մէջ սուրբ Երբորգութեան խորհուրդին՝
«Հոմոյուզիոն» կը հռչակեն, մինչ սակայն՝
Եկեղեցին «Հոմոյուզիոն» հաստատեց
Իբր անսխալ ճշմարտութիւն հաւատքի:

ԿՐՕՆԱԻՈՐՆԵՐ

Մա՛հ իրենց, մա՛հ, խարոյկն արդէն վառած է:

Ա.Գ.ԱՄ

Բարեկամներ՝, Յ ղերը բաց թողուցէ՛ք,
Գեղեցկագոյն զո՛հ պիտո՛ւ ըլլայ կեանքը ձեր,
Մեր մըղէլիք հերոսական մարտին մէջ՝
Սուրբ զերեզմանն այլաղոյներէն փրկելու:

ԱԼԵԻՈՐ ՀԵՐԵՏԻԿՈՍ ՄԸ

Մէկըլի՛, սատան, հոն ուր Աստուած վճռած է
Պիտի զոհուինք մենք մեր ուղիղ հաւատքին:

ԿՐՕՆԱԻՈՐ ՄԸ

Լի՛բր, պարծենա՞լ կ'ուզես ուղիղ հաւատքով:

ԱԼԵԻՈՐ ՀԵՐԵՏԻԿՈՍ

Ռիմինիի սինհոդը եւ ուրիշներ
Մեր կողմը չե՞ն:

ԿՐՕՆԱԻՈՐ

Մոլորեցան. բայց ղիտե՞ս
Թէ նիկիոյ եւ դեռ ուրիշ սինհոդներ
Ուղղադաւան՝ մեր կողմը միշտ բռնած են:

ԱԼԵԻՈՐ ՀԵՐԵՏԻԿՈՍ

Կուսակցական: Ի՛նչ անպատկառ փորձ մըն է
Մեր գէժ մրցիլ: Պատասխանէ՛, ո՞ւր ունիք
Մէկ հատ միայն սուրբ վարդապետ մեզ նըման,
Զերդ Աբիոս եւ կամ Երկու Եւսերներ:

ԿՐՕՆԱՒՈՐ

Իսկ Աթանաս^օս :

ԱԼԵՒՈՐ ՀԵՐԵՏԻԿՈՍ

Մարտիրոսներն ձեր ո^օւր են :

ԿՐՕՆԱՒՈՐ

Շատ աւելի բազմաթիւ են ձերինէն :

ԱԼԵՒՈՐ ՀԵՐԵՏԻԿՈՍ

Հիանալի՛ մարտիրոսներ, դոր սատան
Յընորքներով հրապուրուած է կորուստի :
Իբու կ'ըսեմ, թէ Բարեկունն էք զուք մեծ,
Պոռնիկն, որու մասին զրած է սուրբ Յովհանն,
Որ ջնջուի պիտ' աշխարհի երեսէն :

ԿՐՕՆԱՒՈՐ

Հակաքրիստոս, Եթնազլիւեան վիշապն էք,
Որու մասին սուրբ Յովհաննէս կը խօսի :
Անօրէն ու խարդախ, դեւին զօրոյներ :

ԱԼԵՒՈՐ ՀԵՐԵՏԻԿՈՍ

Աւազակներ, բզջախոհներ եւ օձեր...

ՊԱՏՐԻԱՐԲ

Տարէ՛ք զանոնք. շատ ուշացանք մենք արդէն.
Դէպի խորո՞յկ, Տիրոջ փառքին համար, օ՛ն :

ԱԼԵՒՈՐ ՀԵՐԵՏԻԿՈՍ

Տիրոջ փառքի՛ն, շխտի ըսիր, անօրէն.
Ձոհը Տիրոջ փառքին համար կը զոհուի :
Դուք ուժովն էք, ու կը գործէք համաձայն
Ձեր հաճոյքին, բայց պիտ' Աստուած դատէ ձեզ.
Թըւարկուած են ձեր մեղքերուն ժամերն ալ :
Մեր արեւնէն նոր մարտիկներ պիտի ծնին.
Գաղափարնլս կ'սպրի եւ բոցն աճեցող
Լոյս կը արեւէ զարեւուն վրայ ապագայ :
Բարեկամնէ՛ր, օ՛ն, դէպի մահ փառաւոր :

ՀԵՐԵՏԻԿՈՄՆԵՐԸ

(Խմբավիմ կ'երգեն)

Աստուած իմ, Աստուած իմ, ինչո՞ւ զիս թողուցիր,
 Ինչո՞ւ հեռու մնացիր իմ փրկութենէս ու հեծութենէս:
 Աստուած իմ, օրն ի բուն քեզ կը կանչեմ ու դուն չես լսեր ինձի,
 Ամբողջ դիշերը՝ եւ մտիկ չես ընէր ինձի:
 Մինչդեռ դու սուրբերուն մէջ կը բնակիս... (Սղ. ԻԱ. 2-4):

ԿՐՕՆԱԻՈՐՆԵՐԸ

(Խմբավիմ կ'ընդհատեն)

Դատէ՛, Տէր, զանոնք որ զիս կը դատեն.
 Մարտնչէ անոնց դէմ՝ սրոնք իմ դէմ կ'ողորին:
 Ա՛ն դէնք եւ ասպար եւ ելիր ինձի օղնելու:
 Ա՛ն նիզակդ եւ հալածողներուս ճամբան արգիլէ... (Սղ. ԼԴ. 1-3)

(Մինչ այս, Պատրիարքը եւ խումբը կը հեռանան: Քանի մը կրօնաւորներ
 գիրգերով խաչակիրներու մէջ կը խառնուին):

ԱՐՈՒՍԵԱԿ

Ինչո՞ւ ասչած կեցեր ես, ի՞նչ կը սարսիս:
 Ողբերգութի՞ւն կը նըկատես. նկատէ
 Զաւեշտ մը զայն, զըւարճացնէ պիտի քեզ:

ԱԴԱՄ

Վա՛հ, մի՛ հեզներ: Լոկ Յ զիրի մը համար
 Կարելի՞ է դիմել այսքան անձնազոհ
 Մահուան: Ի՞նչ է վըսեմն ու վեհն այն ատեն:

ԱՐՈՒՍԵԱԿ

Այն՝ որ գուցէ ուրիշին է ծաղրական:
 Մազ մը միայն՝ այս իմաստներն կը բաժնէ,
 Զայն մը միայն՝ մեր սրտին մէջ կը վճռէ,
 Եւ այդ ծածուկ դատաւորն է համակրանքն,
 Աստուածացնող կամ հեղնանքով քեզ խաչող:

ԱԴԱՄ

Ինչո՞ւ աչքիս առջեւ ելան այս մեղքերն:
 Վէս դիտութեան մէջ այս պայքար փոքրոզի,
 Մահարեք թոյն՝ ճարտարօրէն յօրինուած

Ամենադեղ եւ փառաւոր ծաղիկէն:
 Կը ճանչնայի ես այս ծաղիկն ասեմք,
 Արշալոյսին մեր հալածուած հաւատքին.
 Ձայն խաթարող մեղաւորն ո՞վ է արդեօք:

ԱՐՈՒՍԵԱԿ

Յաղթութիւնն է, ինքնին միայն մեղաւոր,
 Որ կը բաժնէ, կ'աճեցընէ բիւր շահեր:
 Վրտանգը մինչ մեզ կը դուզէ, ոյժ կու տայ,
 Եւ կը ստեղծէ մարտիրոսներ անձնազոհ,
 Եւ այն հիմա հերձուածողներն ունին լոկ:

ԱԳԱՄ

Թէ շարունակ ձայն մը ծածուկ չհծծէր՝
 Այս դարը որ նորաստեղծել ես պէտք եմ.
 Սուրբս մէկդի կը նետէի ըստուգիւ,
 Կը դառնայի դարձեալ հիւսիս, հայրենիք,
 Ուր որ դեռ կոյս անտառներու շուքին տակ՝
 Համեստութիւնն անաղտ, պատին անական,
 Կը խիզախեն թոյներուն դէմ այս դարուս:

ԱՐՈՒՍԵԱԿ

Ունայն ճգտում: Չըկարենաս պիտ' երբեք
 Անհատ մը վեր բարձրացընել դարուն դէմ.
 Դարն է յորձանք, կը տանի կամ կ'ընկղմէ,
 Անհատը չէ առաջնորդ, այլ՝ լոկ լուրորդ:
 Անոնք պիտի կոչուին մեծ որ կ'ըմբռնեն
 Ու կը դործեն իրենց դարուն համաձայն,
 Գաղափարներ նոր սակայն չեն ծընանիր:
 Ոչ աքլորի ձայնէ արփին կը ծագի,
 Ան կը կանչէ՝ զի կը ծագի արշալոյս:
 Ահա անոնք որ շղթայուած կը փութան
 Վըկայական մահուան, ծաղրով քեռնաւոր,
 Հաղիւ քայլ մը իրենց առջեւ կը տեսնեն,
 Նոր գաղափարն անոնց մէջէն կը ծագի.
 Եւ կը մեռնին անոր համար անվարան,
 Ինչ որ իրենց պայազատներն կը ծըծեն՝
 Փողոցներու մթնոլորտէն անդիտակ:
 Թողունք սակայն ասոնք. աչք տուր բանակիրդ,
 Ինչո՞ւ հոն են կրօնաւորներն այն կեղտոտ,
 Ի՞նչ առուտուր կ'ընեն եւ ի՞նչ կը ճառեն
 Վայրենական շարժուածեով խելագար:
 Մտի՛կ ընենք՝

ԿՐՕՆԱԻՈՐ ՄՐ

(Շուրջը հաւաքուած խաչակիրներուն)

Առէ՛ք, քաջեր, զընեցէ՛ք,
 Այրաշաւի մատենանը՝ որ կը լուծէ
 Տարակոյտներն ամէն, որ ձեզ սորվեցնէ
 Թէ մարդաստանն, բզջախոհն ու սուռ վըլանն,
 Եկեղեցին կապտող, քանի տարիներ
 Պիտի տանջուին զըժոխքին մէջ. կամ լե՞նչպէս
 Կրնայ փրկուիլ ճոխը տարուան մը պատճէն՝
 Քսան սակիտով, մինչ աղքատներն՝ երեքով.
 Ով այսքան ալ վըճարել է անկարող՝
 Խարաղանի քանի մ՝ հազար հարուածով:
 Այս թանկագին զէրքը առէ՛ք, զընեցէ՛ք:

ԽԱՁԱԿԻՐՆԵՐ

Հո՛ս տուր, հո՛ս տուր: Մեզի ալ տո՛ւր, ո՛վ Հայր սուրբ:

ԱԴԱՄ

Վատ փերեզակ, վատթարագոյն զընորդներ:
 Սուրբը քաջէ եւ պիղծ խուժանն այս ցրուէ՛:

ԱՐՈՒՍԵԱԿ

(Շփոքած)

Այս կրօնաւորն՝ իմ վաղեմի ընկերս է:
 Ես չեմ ատեր նրման աշխարհ. ներէ՛ ինձ:
 Եթէ Տիրոջ փառքը աճած է իրօք,
 Հետք մէկտեղ ես ինքրս ալ աճեցայ:
 Քիչ մը միայն դուսն ես ետեւ մընացեր:

(Շար. 7)

Հումգար բնագրէն քարգմանեց

Հ. ԱՆԴՐԷԱՍ ՖՈԿՈԼԵԱՆ